



ՅՈՐԵԼԵԱՆՆԵՐ

ՕՇԱԿԱՆԸ ԻԲՐԵՒ ՔՆՆԱԴԱՏ

— — — — —

«Սին»ի նախորդ էջերուն մէջ, երկու յօդուածներով, փորձեր էինք տալ Օշականը իրրե մարդ և գրագէտ։ Այս յօդուածնով կ'ուզենք վերբերել ղինքը իրրե մեծ դասողը մեր գրականութեան։

Արուեստով քննադատ մը չի Օշականը, ճակատագիրը այդպէս էր կարպագրեր որ իր գործին մէկ կարևոր մասը իյնայ այս կալուածին մէջ։ Ճետհարար իր մատքնադատութիւնը մեր գրականութեան վրայ հոկոմմէ գործ մը չէ, պատճառ անցուշտ որ Հակառակ իր խստագատութեան և հրամայական ժխտում-գութեանը մէջն ընտրելու և մատնանշելու լաւագոյնները։ Իրեն Համար քրենադատութիւնը գրականութեան մէկ մէն է, զատորոշելու զեղեցիկը և սիրել տալու զայն։

Քննադատութիւնը իր բարձրագոյն առումին մէջ, ըստ Օշականի, ինքնուրոյն արուեստ մըն է, իսկ քննադատը արուեստագէտ, այսինքն կեանք ներշնչելու ասակ միտքը։ Քննադատութիւնը տակաւին իրեն համար ստեղծագործութիւնն մըն է ստեղծագործութեան մէջ։ Որոյնեան որբան ատեն որ քննադատուր բնթակայօրէն կը կենայ իր զատումին առարկայ գործին առջն, չի կրնար կրաւրական պատգամաթեր մը ըլլալ միայն, այլ սուզակ մը որ կը ջանայ վերբերելու գաղտնիքը զործին՝ նոյնիսկ Հեղինակին անդին։ Իրական քննադատութիւնը արտայատութիւն մը ըլլալի աւելի տպաւորութիւն մըն է, և նկատի ունի Հեղինակին զործը իրրե մեկնակէտ նոր ստեղծագործութեան մը։ Այս էր պատճառ անցուշտ որ Հակառակ իր խստագատութեան և հրամայական ժխտումներուն, մարդիկ եւսան որ այս պարսաւազրի կոչտ կեղեին տակ կար քննադատ մը, որուն վարիչ գաղափարները մնայուն էին և թէ ան մէկէ աւելի լարեր ունէր իր աղեղին վրայ։

Գրականութիւնը ստեղծագործութիւն մըն է, կեանքի հրաշքը։ Բնութիւնը Աստուծոյ արուեստն է, իսկ արուեստը մարդուն բարձրագոյն բնութիւնը։ Արուեստի գործ մը հաւաքս նմանութիւնն է ընութեան և կեանքին, այս նրանանութիւնը սակայն ընդօրինակութիւն մը չէ, այլ յօրինում։ Արարիչը յեցուցած է աշխարհն ու մարդուն հոգին կեանքով, երազներով, յոյսերով, պատրանենքով, արցունքով, ծիծաղով, ստրկութեամբ և հերոսութեամբ։ Գրագէտին գործն է տալ այս բոլորը բիումի և բախումի իրենց երկունքներով։ Գրականութիւնը պերճանք մը չէ, այլ հայելի մը անհատին կամ հաւաքանութեան ապրումները ցոլացնող, առանց շպարի և կեղծիքի։ «Ե՞ի մոռնաք», կ'ը-

ուր յաճախ Օշականը, «Թէ ողորմելի բայց ողջ կատու մը հազար անդամ աւելի կ'արժէ քան ստուկած առիւծ մը» :

Մինչև Օշական մեր մէջ քննադատութիւնը վերածուեր էր փոխադարձ գովեստի և պարսաւի : Ես յնիսկ Զօպանեան, Արփիարեան, Զօհրապ և Յարութիւնեան կ'ընէին իրենց գրադատումները առանց խորունկ ակօսի և լայն հորդոնիք : Կը ներկայացնէին դործերը աւելի շատ բացատրելով քան մատնանշելով, դատելով քան զգալով : Այս անուններէն կը զատուի Զօպանեանը՝ որուն քննադատական սուլումները մեր անցեալի ընդերքն ի վար, անշուշտ կը խօսին մեղի, սակայն իր դատումները չեն պատագրուած ապաւորութեանց ենթակայութենք մը : Ճիշտ է թէ նորերու նկատմամբ եղած է բարեացակամ, իսկ հիներու դէմ ու պատկերամարտ, որդեգրելով թերևս մեծ քննադատութիւններէն Սէնթ Գևորգի խօսքը թէ Հնոր յայտնուող ապահնդ մը քաջալերելու և ուղղելու լաւագոյն միջոցը անոր զիխուն կազմամր մը չնետելն է» : Գրական քննադատութիւնը մեր մէջ լրագրական բրոնիկն էր : Զեմ ուղեր ըսել թէ վերոյիշուած անուններուն՝ Զօպանեանով զվահաւորուած, պակսած են գաղափար, հասկացողութիւն, դատում, զարգացում : Ասոնք բոլորը մէկ կը չինեն պարկեցա մտաւորականը, բայց ոչ այն միւս տիպարը որ այլամերօրէն իր սուժերը պիտի յատկացնէ դիրքերու, դործերու ճանաչողութեան, գրականութեան ընդհանուր ըմբռնումը մը՝ ստեղծելով իր բեմը :

Իր քննադատական ընդարձակ գործին մէջ, Համապատկեր Արեմտահայ Գրականութեան, Օշականի ներկայացուցած յաջորդականութիւնը չէ միայն երկերու, որոնք կը կազմեն շղթան Հայ գրականութեան, Զարթօնքի սերունդէն սկսեալ մինչև Արուեստագէտ սերունդի վերջին մասցորդները, ոչ ալ նկարահանկէսր այն գրադէտեներուն, որոնք կառուցին մեր գրականութիւնը իր եղափոխութեան և սեներուն մէջ : Այս ամէնք զինք կ'զրադէցնեն անշուշտ, սակայն գրական երկերուն նկատմամբ ան ունէր աւելի աւագ մտահողութիւններ, վերածելով զանոնք քանի մը պարզ բայց կենդանի տարագներու :

Իրեր համադրական քննադատ՝ իրեն ներկայացող գործերուն մէջ Օշականը կ'որոնէ առաւելաբար հաւաքական զզայնութիւն, ցեղային ապրումներու սարուածը, մեր միտքին քանդակները, մեր երեակայելու ուժը, մեր արուեստի զզայաբանքին կնիքն ու ֆաստերը, մէկ խօսքով մեր հոգեղջն մարմնին սեներումը : Ապա մտայնութիւններ՝ որոնք գրական սեներու մէջ բիւրեղանալի առաջ ապրեր են մեր հոգիներուն խորը, թաւալեր են կեանքի մեծ զարկերին ներքի, ստեղծելով բռնկումներ, փլուզումներ, ժայթքումներ, աղէտներ, յաղթանակներ, յարդարելով ճակատագիրը մեր ժողովուրդին :

Արեմտահայ գրականութիւնը իրեն համար իրարմէ խոռվիչ պատպամներու հանդէս մինչ է, բարեի անութեանը մրցարան : Ճշդել այս բարեի անութեանըներու ծածուկ բաղադրիչները, շարժումներուն սիրտը, զործերուն յատակը, մտայնութեանց թուռւրունը, իրողութիւններ են, որոնք կը պահանջեն կրոպական տարուզութեամբ միտք մը, որ ընդդրէլով մեր ամրողջ իմացական վաստակը, իջնէր մեր գրականութեան բմբանումին՝ տարօրէն թելաղրէշ և ըդզիխոզ խորութեանց քանի մը կառկառուն ցուցմունքներու ճամբով, կերպաղրէլու մեր հոգին, զարերու սանդուիներէն, մեղ յայտնարերելու մեղի :

Նկատի ունի նաև ժամանակի ափրող զզայափարները, տարողութիւնը մեր գրականութեան յեղաշշումնեն, վիճակներ՝ որոնք մեր ժողովուրդի կեանքին վրայ բացուած արիւնու լուսամուտներ են, թուռվագ կամ մեռելական, զանդուածն ու գրողը իր տեսիքին, ճնշումին ու կիրքին մէջ լողքարշող : Մէկ խօսքով մեր քաղաքական տաղնապնիքը, կսկիծները, տենչերը, քաղցրութիւն-

ները, խոյանքները, լքումները, որոնք գրական կերպարանքներու տակ կը սեւեն իրենք զիբենք սերունդներու տեղութեան մէջ, կը կերպարեն շրջանները, և ցեղային գիծերու վրային նոր լոյս մը, նոր խորութեան ակօն մը կ'ապահովեն:

Օշականը կը ծանրանայ զիասւորարար այն գործերուն, զէժքերուն և երևոյթներուն վրայ, ուր մեր ժողովուրդին մեծ արժանիքը, առաքենութիւնը, ասյնիսկ թերութիւնը, ըլլայ սենուուած կենդանի կերպով, ինքդինը նկատառման պարտադրոց: Այդ է պատճառու որ իր քով չշարգաւին պատկերացման, անդրազարձումի, թուումի և առաքման աւանդական կարգերը, բաժանումները, համախմբամբներու կազմակար գարմած կերպարանքները:

Օշական առհատարակ նկատառած է հարթող և կործանարար քննողատ մը մեր մէջ, սակայն արդար ըլլալու համար պէտք է ըսել թէ այդ վերագրումը շատ ժակերեսային է, ործադրուած յանափանուց կողմէ՝ որոնք ուղացին մեր դրականութեան բարձրագոյն աթոռներուն վրայ ևս տեղ ունենալ: Աչ ոք մեր արժէժիներուն, մեր փառքերուն և մեր գեղեցկութիւններուն նկատմամբ եղած է այնքան խանդագիտած չեփորած անոնց արժէքը, որքան Օշականը: Վկայ Դուռհանի, Մեծարենցի, Վարուժանի, թէքեանի, երուժանի, Պարոնեանի, Տիկ. ևսայեանի և Թիկատինցիի նկատմամբ ունեցած իր անխառն հիացումները և Համապատկերի մէջ անոնց նուիրուած յայն տեղը, որոնք Ըստու կործանման ստուերներ յօրինելէ, չինչ խանդագառութիւններ և փառարանութիւններ են: Գալով իր կշիռին, ատիկա ներկայացուած գրական գործերու կենդանի մասի քանակով է պայմանաւոր, երբ կայ այդ կենդանի փշրանքը, ատիկա բաւ է պինք մեղմելու և նոյնիսկ խանդապատաղին դդացումներու առաջնորդելու: Այսպէս Սրուանձտեանցի մը, Արիմեանի մը մէջ ան արժէք կը տեսնէ, Հակա: ասկ որ անոնք գծուար կը գետեղուին զուա գրական ճաշակներու պահանջն մէջ: Բայց երբ չի զաներ այդ կենդանի մասը Սիլիլիի մը կամ թէրեանի մը պարագային, օրինակի համար, Կ'րսէ իր ցաւը այդ յուսահատութեան մտսին անկեզծութեամբ և տագնապով: Մեղ բոլորիս անծանօթ չէ ոչի մը գծուարահամար բայց խզմատօրէն կերպարանուած իր գատաստանը մեր իրաւ արժէժներու մասին, սկսեաւ գպրոցի սեղաններէն մինչև բարձրագոյն ատեանները մեր տաքի հանդէսներուն:

Համապատկերն մէջ ժամանակ, զայն լցնող կերպարձութիւններ, անոնց ընդմէջն ծնունդ առած դդայնութիւններու և անոնց տիրապետումի ճիկը, իրարու կը յաջորդեն և զիբար կ'ամրողացնեն: Նոր է նոյնպէս իր դրականութիւնը տեսնելու եղանակը, ցեղային արժէժները, ժամանակի տաղնապր իր շուերով և լուսերով, իր Փիգիք և պատմական իրադարձութիւններով, իրարու կուզան կերպարաններու համար ըշանը: Հեղինակները յաջող կամ տրտում դերակատարներ են լոկ, ատիթներ, ինչպէս Կ'րսէ Օշականը, ըսելու համար անհրաժեշտը, որ իրենցիք անդին մեր գրականութեանն է, մեր ժողովուրդին:

Վէտ մըն է Համապատկերը, և ուրիշ ինչ կընար ըլլալ, երբ տալ ուղէինք մարդերն ու ապրումները հարազատօրէն իրենց ժամանակին մէջ: Օշականը Հաւատարիմ քննադատական այն մեծ տարագին թէ՝ գատելը վերստին ստեղծել է, կ'ապրի տագնապր բոլոր անոնց, որոնք կը կանչուին իրմէ հաշուեյարդարի նստելու համար, և սրտառուչ է որ ան աւելի կուտայ քան կ'առնէ: որքան մէսէ իր համակրանքը մեր գրչի այսատաւորներուն նկատմամբ, այնքան խանդագիտ է ինքը այն գիշովն իսկ՝ որ մերն է սակայն: Մի զարմանաք, եթէ բանմ, թէ Օշականը ինչպէս Համապատկերի, այնպէս ալ իր բովանդակ գրականութեան պարագային, կը զգայ ու կը տեսնէ աւելի իր նիղերովը, քան ու-

զեղով, որ կրնայ զմեզ ընկ ժրատ ու առարկայական։ Անոր համար է որ իր գեպերը մարդեր են, կենսադրութիւններ։ իսկ իր զատումները վէպեր։ Համապատիքը հետեւաբար մարդերու հանդէս մըն է, ուր միսն ու միտքը, իր բառով, երազանքն ու յոյզը, և անըմբանէլի կերպարանքները իրարու կը խառնրէին, ստեղծելու համար այն անօրինակ համայնապատկերը՝ որ Համապատկերին է։ Առաւելութիւնները մէթոտին։ բայց մէթոտ մը չէ զործողրումը, ոչ այ յոյզը մը, որ զատումի կերպ մը և կեցուածք մը կ'ենթաղրէ, ժամանակի մէջ ընթացք առած, ժամանակի ափորժակներուն և յղացքներուն միաողութիւնը Օշականը կ'ապրի շրջաններն ու մարդերը, ապօրինակ հեռազգայութիւնը, ժամանակին և ընդունուած հրամանակարգերն վեր և դորս այս ոպերգութիւնը, մտածումը իրն է, զինք Ռածեր են կեանքի մէջ անանձն մենամոլի մը և անձամանակ գրագիտի մը ու զատողի մը նոյն ատեն։ Այս ամէն սեռի մէջ ինքիններն է որ կատայ, նոյնիսկ այն ատեն երբ կ'ուղի վկայութիւնը ըլլալ իր սերունդին և հանդէս իր ժողովութիւններուն։ Ժամանակ, տեղ, զէպերն ու վկայութիւնները, իրն համար կորհչական մասեր են անցեալին, ևթի թիւն, թուականէն, փառաւէն, պատմական սոտուզութենէն վեր շտիրապետ ոպեզին իրականաթիւնը։

Օշականը Համապատիքը վերածեր է կեանքի կրկնուի մը, ուրիշ ժնդի իր բերուին սրտասուչ վկայութիւններ, որոնք աւելի կ'արժեն քան հաւաքան և համեմատական նման զործերը օտարներու մօտ։ Օշականի դործին մէջ զէպերը, թուականները, մարդերը, մտայնութիւնները, հոգերանութիւններն և մեզի կուզան նոր կնիքով մը՝ ուր կ'զգանք իրականութիւնը, ինչպէս անոր անդրադարձ երկարաձգումը, շրջանէ և շրջաններէ որ անշին։ Հետիաբար անոնք որ պիտի ձեռնէն Համապատիքը, մտաենադրական ծանօթութիւններու մթերքէն աւելի, պիտի գտնեն հոն վերաբառութիւնը մէր անցեալ կեանքին, որ իրրի զէպե, գործ, մտայնութիւն, հոգերանութիւն և աղեցութիւն, լիովին արժենորիէ վերջ, եղած է նաև ապրումներու հանդէս մը, ուր կայ կերք և զերծութիւն, այսինքն խանդավառ այն դիմաւորումը՝ զոր Օշական ունի մեր գրչի և դրքի հերաններու նկատմամբ։ Անցեալը և դէմքերը իւնն համար լուսանկարներ և յայտառուրացին վկայութիւններ չեն, այլ կենդանի իրականութիւն մը, և էֆերը յաճախ կը զադրին թուզթ ըլլալէ ու կը դառնան բարախուն սիրտ և չնշարասած ոպերկութիւն, և այս բոլորը սրբադրա և նոր, կարծես առաջին տնկամ լոյսին բացուած։

Կեանքի մեթոսին բարին է ասիկա որով մտածումները կը վերածուին կեանքի կտորներու։ Այնքան ուժով է խասած կեանքին սիրակին ձուղութիւնը որ ընթերցողը անդպարաբար առնուած այլ թափին մէջ, չզգար թէ ինչպէս կը քայէ էջերուն հետ։ Կրկնեցէք ապրումի այս մեր հեղինակներուն ալ ժրայ, իրաքանչիւրը անոնցմէ կը դատիայ զումարը հազորաւոր ապրումներու։ Ամէն մէկ հեղինակ այսպէս ողոց ապրումներու հանգոյց մըն է, և եր Օշական կախարդական իր մտաօվը կը Հայի արդ հանգոյցներուն, անոնցմէ հոսող, յառնող կեանքը մեղ կը նուածէ։ Այս Օշականին թիրած նորութիւնը։ Հայ ժինադատութիւնը Օշականով դրական սեռ մը կը զանայ, զկայութեան և դատումի խառնումով, զիրքերու մէջին բայց վեր անոնցմէ։

Օշականը գէմ է զրական զարոցներուն և հանդանակներուն, չունի բանածեռուած սկզբունքներ, կամ խմատասիրական տեսութիւններ։ Դէմ է ընկերութիւնին, քաղաքական, և անհասական վարդապետութիւններուն լայն միջամտութեան։ Դէմ է քարացած մտայնութիւններուն։ Դժուար չէ մէթոտի մը կառչի, սակայն Օշականի համար մեթոտը երկարյի սուր մըն էր որ բարիքին շա-

փովը ընդունակ է մեզ չարիքի զառածելու: Աշխարհի բոլոր վաւերաթուղթերը ի վիճակի չեն ոտքի հանելու գրական քննադատութիւնը, որքան ատեն որ միտոքոս կը գործէ թուղթերու վրայ և չի յափողիր թափանցել կեանքի իստերը: Հայ ժամանակարութեան կառոյցին համար եղած աշխատանքը պէտք է պայմանակարութիւն կեանքի դդայարանքովը, մեթոսի մը հնագանդեկի պատճ:

Օչական գիտ անվրէս մէկ նայուածքով զնահատել գործի մը արժէ-
քը և տեսնել թերին : Իր կեցուածքը ժխտական է յաճախ, իր աչքը նաի թերին
կը տեսնէ՝ գեղեցիկը փնտուել առաջ, ապա հաստատելու տեսական մասը : Կը
քայլայէ Տէմիրին համաշխատ առաջ, կը զգետնէ Զարենար, յիսոյ բանու Համար թէ
իւրաքանչիւրէն կրնայ մնայ հատոր մը : Հակառակ այ իրողութեան, ան քա-
ռոսուն տարի շարունակ մէծ նախանձակնդիրը եղաւ մեր գրականութեան մէջ
վճռական գեղեցիկութեանց յաւելումին : Ոչ մէկ ընթացիկ հիացում, պարտա-
դրուած կարծիք և հանդանակ զայն չեն կրցած ընկճել, որպէսզի նահանջէ իր
այս խստապահանջութենէն : Իր այս նպատակին մէջ ան քալաւառորի
մը պէտ կրցու, աններոյ և ապերասան : Կը հաւատար թէ գրական վաստակի
մը դէմ իր այս կեցուածքը՝ հարազատ գեղեցիկութիւնը գտնելու և փառաւորե-
լու, աւելի կ'արժէք քան գոյարանութիւնը արժեմին ու յարժեմին : Այս իրս-
տագատութեամբ կը հաւատար թէ կը ծառայէր Հայ գրականութեան իրական
փառքին՝ աւելի արդիւնքով քան անոնք՝ որոնք գիտակցութեամբ կամ անդի-
տակցութեամբ, համաձայն իրենց հասկացողութեան, արժէքներ կը սիրէին
տեսնել չոն՝ ուր անկէ չուք կար միայն : Սակայն մարդիկ ընդունակ են յաճախ
չփոթելու խստապահանջութիւնը ամբարհաւաճութեան ճես, երբ իրենց որո-
նած գովեստը, խունկ չեն գտներ : Ամբարտաւաճութեան ընդունակ են սնամէջ
ուղեղները միայն : Օշականի միտքն ու Հոգին հարուստ էին իշխանի մը զանձա-
րանին շափ : Անշուշն որ զինք հալածելու շափ չհանդուրժողներէն և ուրանալ
փորձողներէն շատեր դիւրաւ զինքը պաշտպանողներ պիտի ըլլային, եթէ Օշա-
կան թոյլ տար ինքինքնին չոյելու անոնց փառասիրութիւնները : Հակառակ իր
համեստութեան, խօսքի անկեղծ բրտութեամբ, կիրքերու թափով իրեն ճարեց
դաժան համբաւ մը : Մարդիկ զինքը նոյնացուցին ժխտումի ասպետներուն՝ և
դատապարտեցին իր հիմնովին տատած մեղքերուն համար : Երջուած հասկցուե-
լու ողբերգութիւնը բաժինն է բոլոր մեծերուն : Մարդիկ աւելի դիւրաւ կրնան
ներել մեղքը, բայց չեն հանդուրժեր հանձարը : Դժուար է անոնց մարսելու ի-
րենց միջակութիւնը : Մարդիկ միշտ պիտի տառապին ուրիշներու հասակին
երբ իրենցը չի հասնիր, պիտի խմբեն իրենց փոքր ատելութիւնները երբ հաս-
րակաց մեծութիւն մը կործանելու վրայ է հարցը : Եթոյոյ չարութիւն է այս
կեցուածքը դդիստաւորել խուլ և խոր հսապաշտութեան մը հեռայրդար հա-
շիւներով : Զներեցին իրեն իր գրքի ընկերները, չներեցին իրեն իր ձեռնատուն-
ները, որոնք նման ամէն աշակերտի, իրենց գարժութեան զգանցութիւնները ա-
նեցուցին, անով հարուած տալու համար վարպետին վրիպաններուն : Բարե-
մտութիւն է անշուշն երբեմն ազատագրել կեանքի գիրէն դատապարտուածնե-
րը, սակայն սրտառուչ առաքինութիւն է ուրացումներու մուալ զուպարին մէ-
ջէն քալել, ֆնադատութեան անդաւաճան դրօշին մէջ թաղելու առաքեալի իր
փառասիրութիւնը : Հակառակ իր մտքի առատ առւրքերուն, չի դատապարտուածնե-
րը հունչը և անդաստան :

Երկարատև փորձառութիւնը, լայն ընթերցումները, իր մէջ յուսախարութիւնները՝ մարդոց, գիբբերու, համբաներու հանդէպ, գրողներու կեղծիքը ու սուստի անսանծ տիրապետութիւնը, հեշտադնաց հասարակ տեղիքները կը տառապիցնէին զինք, արդարացնելով իր բացասական կեցուածքը, թէ իսկ

Ել րեմն ուհամանաղանց : Հայաստանի բանաստեղծութեան հանդէպ իր կեցուած-ը ոյս տառապանքին մէկ ճիշն է : Այս առթիւ յարուցուած տխուր ազգուկին մէջ, ոչ մէկ գրագէտ ուղեց խառնուի, անշուշտ ի սէր հայրենասիրութեան : Հրապարակ իջան զիսաւորարա ամբոխավարները, Հայաստանի բանաստեղծութեան դատր պաշտպանելու համար : Ի՞նչ էր Օչականի մեղքը երբ իր բաղանքը պահանջիք վերածած, համարձակեր էր ըսկելու թէ «մեր Հայրենիքի համարաբնին պատմական, զիտական, լեղուական, հաւաքչական աշխատանքին վրայ իմ Հպարտութիւնը, հիացումը, քան տարի առաջ ես պոռացած եմ առանց մէկէ մը հրաւէր սահացած ըլլալու» : Բայց մեր Հայրենիքին մէջ ճշուրող գրական վաստակին վրայ իմ անսարքերութիւնը, տառապանքը, նոյնիսկ զայրոյթը, և չեմ գրանիր նոյն անկեղծութեամբ պոռալու» :

Իր սիրտէն վտանգուած Օչականը արդեօք ո՞ր օրուան պիտի սպասէր իր հիացումը արտայայտելու խնդրոյ առարկայ եղող գրական վաստակին համար, ինք որ արևելահայ գրականութեան մեծ մշակոյթին վրայ ժամանակին իր հիացումը չէր սակարկած : Վերոյիշեալ արտայայտութիւնը մատի փաթթոց ընել, խոշորցնել և վերածել քաղաքական դասմանութեան, բան մըն է որ չունի անուն : Սակայն մեր մէջ նման բաներ յաճախադէպ կրնան պատսահի, երբ մարդիկ պատրուակի մը կը կոթնին, իրենց թուղթէ սաղաւարտներով և փայտէ թուրերով խիզափելու ճակատամարտներ շահած իրական հերոսին դէմ : Օչականի դէմ այս պայքարը՝ տխուր աւանդութեան մը կրկնութիւնն էր, զուտ դրական գետնի վրայ զատիկով :

Օչականը չէր հաւատար մեծութիւններու առասպելին, բայց կ'զգար փոքրութիւններու կսկիծը իր դէմ զախնակցող զեռուններուն, Չեղաւ ճկուն, դործելու օրուան պահանջներուն, օրակարգերուն համաձայն : Ցաւցուց գրչի և խօսքի աքլորները և բառերու մունետիկները : Հակառակ այս իրողութեան մեծ հիացումներու գիւղազներզակ մունետիկ եղաւ իրաւ արժէքները փառաւորելու մէջ : Իր գլխակորոյս աշխատանքը յանուն մեր գրականութեան, նոր ոսկեհանքերու ետևէն իր արշաւը, չչուկի պէտ ընդունուեցաւ ժիայն ժամանակակիցներէն : Ու ոք, իրմէ զատ, ի վիճակի պիտի ըլլար ճեղինակօրէն գծելու Համապատկերը Հայ գրականութեան : Օչական, այսպէս, իր սերունդին կէս ձրգած գործը իր լրումին տարաւ մեծ յաջողութեամբ և շքեղանքով : Անիկան ապրեցաւ իր ժողովուրդը, զուզահեռ ակօսէ մը, ուրկէ կը հոսէր իր տառապանքը, ինչպէտ յիմարութիւնները, բայց ուր կը ծաղկէր դարձեալ ծաղիկը նուրր զեղեցկութեանց, մեր արուեստի զանազան կերպարանքներուն ընդմէջին : Շատեր իր սերունդէն իրենք զիրենք միայն ապրեցան, ոմանք ընկալչութեամբ, ուրիշներ իմացական նարկիսականութեամբ : Օչական հալածական ժարդարէի մը նման ապրեցաւ իր ժողովուրդը, ծառայելով անոր արժէքներու փառաւորժան դրծին, բերելով վկայութիւնը իր ժողովուրդի թաքուն չնորհներու պայծառակերպման : Ան ապրեցաւ նաև պատմութիւնը իր ժողովուրդին, ոչ իրբէ իրողութիւններու, պատահարներու, դէպքերու և թուականներու յաջորդական ցուցատախտակ մը, այլ իրբէ վերացում մը, ողիացում մը, ազատագրելով ամենէն սրբազան խկութիւններ, մտայնութիւններ, սրբութիւններ, արձանելով զանոնք իրին անթառամ բխումներ մեր անցեալին :

Օչական ապրեցաւ թուրըր, ոչ ժիայն իրբէ անասութիւն, սպանդի մեղենայ, այլ իրբէ մէկ կերպարանքը մեղքի գիշ ծանօթ փարթոյթներուն : Իր դործին մէջ ծանր է ուրուականը այդ գաղանին, իրբէ ոգի, մթնոլորտ և ապրում, որոնք շատ գիշերու զգայարանքները կը յաջողին տպաւորել : Տափաստանեան այդ անասունը դէպքերու մղումին տակ տիրական կերպարանք է իր հոգիին մէջ :

Հետևող մը շեզաւ Ֆրանսական մեծ քննադատներու, Սէնթ-Պէօլի, Ֆակէի և Թէնի, որոնք էր օքբուռն գագրած մէջ ըլլալու ուղեցոյցներ արուեստին և մտած երջանիկ քունին մէջ, որով կը մոխրանան քննադատական ամենէն յանդուզն տեսակչաններն ու յաջողուածքները: Անոնք կը կարդացուէին միայն անձերու հոգեկան բաւիզներէն ներս իրենց բացած այլապէս շահեկան, խոռվիչ բուսամօւտներու սիրոյն: Ասկայն անտարքիր չէ մեացած անոնց բնախօսական, հոգերանական հետախոյդ հետաքրքրութիւններու նկատմամբ, որոնք կը համբնանան կապելու մարգու մը կերպարանքը իր բոլոր երեսներուն վրայ, որոնց յօրինումին կ'իշխն խորհրդաւոր օրէնքներ, այդ վիճակներէն հանելու արժէքը գործին: Զերծ է նախապաշտումներէ, բայց ունի իր խառնուածքն մղումները իրեր ուղեցոյց իր գատումներուն: Օչական քիչ անգամ կը զոհէ իր նախասիրութիւնները, բնապաշտ է և սկեպտիկ, առանց ծծել ուղիւու մարդկային խանդակառանքին կաթը: Կը պահանջէ ձեին կատարելութիւնը, լիզուն, բառամթերք, պատակերներ, յօրինում, ոճ: Ընդունելով հանդերձ թէ թէքիքը շի կրնար ապատագրել երկ մը, եթէ ան գուրի է խորք: Թէքիքին պաշտօնն է բոնել, կայունացնել իրերու անցաւորութիւնը միայն, բայց ոչ ողին: Քննադատի միաքը հայելի մըն է ուր ամբողջ աշխարհ մը կը ցոլայ և ուրկէ կ'արտացոլայ աւելի յատակ կերպով կարելիին դէմքը:

Օչականը գեղեցիկին ու կատարեալին ջատագովն է: Եսր արու հուագէտը կ'առաջնորդուի բարոյական մտածումով, կրնայ ձախողի: Տարոյական ճշմարտութիւն մը լոյս ընծայելու մտածումով, յդացուած արու հոսի կործ մը, ձգուու բան մը ունի իր մէջ: Ասիկա բաել չէ անչուշտ թէ զրական յարաբերութիւն մը չկայ արուեստի և բարոյականի մէջին: Գէտք չէ մոռնալ որ զերեցիկը արդէն բարոյական աղդակ մըն է բատ ինքեան: Գիտէ ոչ միայն ճաշակել նուրբ հրապոյր գեղեցիկին, այլ մանաւանդ բմբոշնել զանոնք զոյտորող ծուծր, պեղելով անոնց խորքը, մեզի փոխանցելու իր հոգիի թրթուացումներու արձագանքները:

Օչական աշխատանքի որոշ մէթոս մը չունէր, իրականութիւնը, կ'րսէր, աւելի հարուստ է քան աշխատանքի որոշ զրութիւն մը: Այդ շափանիշը անշուշտ արդիւնք էր իր նկարագրին, իր յառաջաղրութեան մէջ հասնելու ճշմարտութեան, որ կը խուսափի յաճախ: Քննադատը սախուտած է կոչ բնելու շափանիշ մը՝ պաշտպանելու ինքոյնքը իր եսի թելադրանքներուն դէմ, որ արգելու կրնայ հանդիսանալ ճշմարտութեան հետախուզումին: Զերծ է իր զատումներուն մէջ այն շաղփաղվանքներէն զոր շատ մը դրողներ մեղի կը բաշխն առատօրէն գրադէտներու կեանքնէն, դիտնալով հանդերձ թէ հեղինակին կեանքը քննադատին կրնայ մատուցանել թանկադին ճշմարտութիւնները:

Չունէր զրական և իմացական հանգանակներ և ազանդի մը պատկանելու կաշկանդումը, այդ տեսակէտով մարգերու ամենէն անկախի և միտքերու ամենէն աղատոր եղաւ, զինուած իր տաղանդով: Իր զործը յաւակներութեան և հաւատքի արդիւնք մըն է: Ցաւակնութիւն՝ հասնելու բարձրագոյն իրականացումներու, երպական մեծ ու ծանր զործերու կողքին: Հաւատքի՝ զոյտորելով իր վիթխարի զործը, մեծ ու հեռաւոր տեսիններու հետապնդումով և անոնց հասնելու վճռակամութեամբ:

Օչական իր զործով, հետապնդումներով և ողիով, չծալլուած դրօշակ մը պիտի մնայ հայ դրականութեան մէջ: Հրաւէր մը՝ գէպի յանդուցն վերելքներ, կոչ մը՝ երիտասարդ գրողներուն՝ դէպի նոր հորիզոններ արշաւող, առանց ետև նայելու, ինչ որ բրաւ ինքը քառասուն տարիններ շարուեակ:

ԵՂԻՎԱՐԴ